

Դմքագրապետութիւնն ստանձնելէ յետոյ (1893), զրո 16 տարիէ ի վեր կը վարէ անխոնջ եւ արգասարեր: Իր առաջնորդականները գիւղատնտեսութեան վրայ սիրով կը կարդացուին միշտ:

Մհա այսպիսի եռանդուն Գործը քեղուն ծառայութեանց քաջ գիւղակից՝ կը պատուէ Կ. Կ. Գիւղատնտեսութեան ընկերութեան խորնուրով զՅորելեար ընտրելով զինքը Ընկերութեան պատուաւոր անդամ՝, իր անուան կ'որոշէ բանալ նոյ. 21 / Դեկտ. 4ին համեյսաւոր միտու եւ «ի լոյս ընծայել յորեկեանուկան ժրդութիւն յօդուածների գիւղատնտեսութեան զանազան նարցերի, նախանձարապէս անանապահութեան եւ կաթնատնտեսութեան մասին:»;

Ի սրտէ ուրախակից ենք համարկիրներու հետ Մեծ Յորելեարին, եւ կը մաղթենք Ճերմապէս նաեւ ուկեղէն Յորելեան՝ աւելի փայլուն, աւելի արդինալիք:

Հ. Ա.



## ՍԱՑԵՆԱԿՈՍԱԿԱՆ

Ար. ՏԵՐ-ԵԱՐՈՒԹԻՒԽՆԵԱՆ, Պոչշնան եւ նրա գրական գրունէութեան արժեքը: Հաստարակութիւն՝ չայկ Ֆունհանիսանի. Մոր-Նախիչևան. Տպ. Սերովէ Սագեանի 1908. Յ. 56 էջ. գին 25 կրու:

Հանդիսիս ընթերցողները զանազան առիթներով Պոչշնակի գրական գեկին հետո ի յօնոյ ծանօթանալու պատշհութիւնն ունեցած են. սակայն, առանց ատակուսի, կրնակը ըսելոր պյան ակնարիներն հանգուցեալ վիպաննին կնաց վայ՝ — թեպէտ ձեռնհաս գրիշներու կողմանէ, ինչպիսի են Կ. Տիւրեան (Հանդ. 1889. Յ. 61) եւ Հ. Հ. Հ. (1908 Յ. 58) — միշտ անբաւարար եղած են՝ ինչպէս բնակն էր — տեղոյն անձիւթեան պատճառաւ: Առաջիս տետրակիս համեմատական լայն ծառալը գրաւական մըն է որ անոր մէջ վիպասանին կեանքը բազմակողմանի ներդայացում մը գտած է: Առաջին չորս թիվերը բացառապէս անոր կենսագրականին նուիրուած են եւ կը բոլանդակին անոր ծնունդը մանկութիւնն ու պատանեկութիւնը եւ ժամանակակից ազդին մուաւոր եւ հասարակական կենաց անկածութեան վիճակը:

Պոչշնան իր նախնական կրթութեան եւ ապագայ գործունէութեան հիմունքը ներսիսեան վարժարանի մէջ կը դնէ, համանուն կաթողիկոսի հայրենի ինստանց ներքեւ, զոր արդարապէս կը վայելէր իր «Ժիր եւ ուշիմ յատկութիւններուն շնորհի», (Երես 4). բայց երբ կաթողիկոսին աշքէն կ'ինայ՝ այսու միանգամը

կը չքանան իր բոլոր ապագայի նկատմամբ փայփայած յշյերը եւ արտասահման երթալու միտքն նովին իսկ կ'անհետանայ. ահա այսպահի կանոնին կ'ըստելանայ անոր անփորձ սիրուն պատրանքի դառն գիտակցութեան հետ: Կոյն ատենուան իր ծնողաց խեղճ գրութիւնը սիրութելու նույրական պարտքի գիտակցութիւնը՝ կը սամիկ զինքը իր ծննդավայրն դառնալ ուսուածութեան պաշտօնով: Բայց շատ չոնցնիր կրկնին Տփիսի ճամբան կը բռնէ եպիս. քալաբեանի միշամութեամբը եւ հոն ներսիսեան դպրոցը Խնարհագոյն գասարանի ուսուցիչը կը հարգուի: Եւ ճիշդ այս ժամանակամիջոցին՝ Աբրուցան իր Վէլը Հայաստանիին բարերար ցժուի երիտասարդ Պոչշնանը գրական գործունէութեան կը ծնաեանի իր ծնաեանի գուշակը: Պոչշնան իր առջեւ աեսնլով անոր օրինակը՝ գործունէութեան կը հրաւիրուին իր կարողութիւնները եւ կ'երգուի անպատճառ Արովեանի աշակերտելու. այս ոգեսորութեան անփական արդինքն կ'ըլլայ իր «Ասս եւ Վարդիթերու, յորում իր ընտրած վարպետին նմանելու փոյմը շօշափելիք կերպով յայսնի է: Ասկայն փոխանակ այդ հրապարակական կեանքի սկզբնաւորութիւնը իրեն ապահովել կարենալու, անյաջող պարագաներու երեսէն՝ ինքնինք թափառազօջեկ կեանքի կը մատնէ, որ միջցին լուսանկարը ութեան միսեալ մինչեւ ածխավաճառութեան կը ձեռնարկէ գոյութեան կուուն մէջ ընկճելու համար. մինչեւ որ վերջնականապէս 1887ին գարձեալ ներսիսեան դպրոցը կը հրաւիրուի, ուր «մինչեւ 1900 թ. անձնուեր ուսուցիչը գասաւանդում

Էր Հայոց լիքու եւ կրօնագիտութիւն, իսկ պարապ ժամերը պարապում է գրականութեամբ յ (10): Պոշշեան կը մեռի 70 տարուան հասակին նշ. 25ին: Ահաւասիկ առաջին գլուխը չամառուիւ:

Պնացած չորս գլուխները կ'ընդգրկեն  
անոր անհատութիւնը իբրև գրող՝ կը ներ-  
կայացուի վկապագիրն իբրեւ այսպիսի՞ իւր իւ-  
կութեամբն, բռնած զիքչն՝ ժամանակակից  
ազգեցութիւններու չանդէպ, «իր հայեցքը  
վկապագրութեան մասին, կեզ դրութիւնը վե-  
պերու անրնական տեսարաններու նկատմանը,  
անոնց մէջ հերկանական բացակայութիւնը, ա-  
նոնց հերեւամեթին մասւ որութիւնը՝ մմաւանդ  
իբր զանցական իբր ստորագրելով վայր է  
մնանդը, անոնց հրապարականասական ինաւո-  
րութիւնը եւ հուսկ յետոյ Պռօշեանի արժա-  
նաւորութիւնը իբրեւ Աշտարակի լւսանկարիչ  
եւ անոր ոմին առանձնայտակութիւնը: Հոս հե-  
ղնակին քանի մը զնահատական տեսութիւն-  
ները կը չանակ յառաջ բերել:

Ամեն մարդ գիտէ թէ Պոչշնանի գրաւ-  
կան բարեմաննոթիւնը էապէս կը կայանայ-  
ժողովրդական կենաքը ուսումնասիրեցւն մէջ, իր  
վէպերն Հարուստ շտեմարան են ազգային սովոր-  
ութեանց եւ բարուց, որոնք ապահով կը  
վասնգուէն ինձէ ինամոտ ձեռք մը զանոնք  
Համբարէր: Ներկայացումները միշտ որոշ եղա-  
նակի մը զիւղական կենաքէն են, բայց վիպա-  
կան տարածով: Իրբ այս կարգի գրող՝ Պոօ-  
շեան շատ հեռու է տիպար վլիպագրող Հան-  
դիսանալէ. եւ այս պատճենուա ալ քննադատը  
իրաւամբ առանց կենդանութեան կը Համարի  
հերանները. առ Հասարակ անխնամ թողուած  
է անոնց “Հոգեբանական զարգացումն”, որ  
վէիլ մը շնչերակն է: Երբ Հարկ եղած է  
գլխաւոր գործողն երկրութական գեր աւենցող-  
ներէն աւելի բարձր բռնել՝ տալիք անոր գե-  
րիկերացութիւն մը միւսներն վրայ՝ այս պա-  
րագային “ց” է տուել երեւակայութեանը,  
բայց վերջնս սաեղագործական զօրութիւն  
ըննենալը, կեցութեան մէջ է ձգել կրան, (17) Պոօշեան իրբեւ բէալիստ ուղղութեան  
հետեւող գերազանց է իրեն Համար, բայց չի  
գիտեր սերտ կապ, անՀաստականութեան նկա-  
րագիր եւ գեղարուեստական ճաշակ տողորել  
իր վէպերուն վրայ: Գեղարուեստական արտա-  
զորութիւն մը նկատեալ իրբեւ անհատ եւ  
միանական ամրազութիւն մը՝ կարտարսէ ամեն  
աւելյաբանութիւն. այնպէս որ միանկեայ կամ

երկրորդական դէպարտեմեն իսկ ունենալու են իրենց սեպհական կշխոն ու ձեւը. "Մինչդեռ Պաօշտանի վէպերը արժանաւորութիւն կ'ունենան այն ժամանակ, երբ մկրատը վերջնես եւ անինայ այստեղէց այստեղէց թերթեր խուզես: Այս բոլոր թերթութիւնները նրանից է, որ նախ՝ մեր վիպասանի միջակ տաղանդը չէ զարգացած եւ երկրորդ՝ ինչպէս երեւում է, զեղարուեստի մասին վերին աստիճանի սահմանափակ տեղեկութիւն է ունեցել: (26):

Բայց քանի որ զուշեան անձարդացած  
տաղանդի տէր մըն էր, ինչով մեկնելու  
է իր այժմեան աւելի քան զգալի ժողովրդա-  
կանութիւնը: Պաշշեան իր այս ժողովրդա-  
կանութիւնը մասսամբ կը պարտի իր վամծնա-  
կան թուականներէն ասդին ցուցուցած հասա-  
րակական գործունէութեան, երբ իր նախա-  
ձեռնութեամբ հետզետեա շատ մը դպրոցներ  
բացուեցան կամ բարեկարգուեցան: Բայց գա-  
լով անոր իրբեւ գրողի՝ ժողովրդեան առջև  
վայելած համբաւոյն՝ լսենք Տ. Յարութիւնեանը  
թէ ինչ կերպով համբաշնութեան մէջ կը  
դաշէ անոր գրական թերութիւններն անժամելի  
արժանիքներուն հետ: «Պէտք է խոստովնիլ,  
լուէ, որ նրա վէպերը ժամանակին մեծ ծա-  
ռայութիւն են մատուցել մեր նորաբողոքով գրա-  
կանութեանը: Նախ նրանք աշխարհաբարի նկատ-  
մամի իրենց որոշ զերն են կատարել նպատե-  
լով նրանց տարած յաղթութեանը, երկրորդ՝  
ընթերցանութեան նիթ են մատակարարել  
գրական համարակութեան... եւ ընթերցա-  
նութեան նիթ տուել դպրոցական սերնդին  
դասագրքերում զետեղուած՝ հայ հոգուով,  
պարզ լեզով գրուած հատուածների շնորհիւ:  
Են երրորդ՝ որ գիշաւորն է, դուշշանը վէպերի  
մէջ սուել և մեծ շափուկ այն նոշիշ համար բա-  
նասէրները քանդառուած են մեր ամսենագիր-  
ներից, որ վերօքը հայկական ներքին կեանքի  
մասին հարեւացի կերպով են անցի, կամ բա-  
լրովին զանց առել առել Այս տեսակէտից Պաօ-  
շեան բարձր է կանգնած ոչ միայն իր ուստացած  
չեց, այլ եւ շատ բանահաւաքներից, առաջը  
Ծրաբասեան նահանգի բազրառը, գիւղական  
կեանքը եւ զինաւորապէս Աշտարակ գիւղի ներ-  
քին կեանքի մանրամասնութիւնները, սովորա-  
թիւնները եւ աւանդութիւնների մի կցոյ...  
Եթէ մէկը ցանկանայ ուսումնասիրել Սրադա-  
ծոսն գաւառի հայկական կեանքը, անպատճառ  
ձեռքի առաջ պիտի ունենայ Պոօշեանի վէպերը  
որպէս մի որոշ շրջանի մաեւամեռներէու: Ուշա-

ինչու համար Պոչեսանի վեպերը անմեռ կը մնան Հենց միայն այդ կենդանի երակի շնորհիւ, (40—43): Հեղինակը Պոչեսանի ոճին Նկատմամբ Զապահեանի հետեւեալ դատաստանովը կը փակէ իր քննութիւնը: «Ոճը անհաւասար ու պիտակ, ժողովրդական պատկերալից դարձուածներու կը միացնէ պատուեիսական ճոռոմաբանութիւններ եւ հեռուէ այն միացյալ, համասեռ Տօքը ժայթթումնենաէ, որ Արգիվանի ոճը կ'որակէ:»

Այս է Յարդ. Քննադատին եղանակութիւնը իւր եական գծերով: Առաջիկ գնահատականով Պաշտեմանի ՏԵՂԻՆԱԿՈՒԹԻՒՆԸ մեզի համար ընդ միշտ որոշակա կը լլայ:

۷۱۱



Գ. ԱԼԽՈՅՑԵԱՆ. - Հայ ՏԵՂԻՆԱԿՆԵՐ. Գ, տպ. Տիգր  
1909. Տպ էլ 304: Գիր՝ 1 թռ.:

տել՝ կու տայ յառաջաբանին մէջ, որով պատահեց թարմ մաքին ճաշակ կը տրուի ոչ միայն իւր հարազատ ազգակիցներուն հետ մտածելու, այլ նաև օտար կերպ մաքերն ալ հայացնելու, եւ այս ահա երկրորդ առաւելութիւնն է: Գովելի է եւ երրորդը. բաց ի նորագոյն հեղնակներէն կան թարգմանաբար յառաջ քերուած կտորներ — թէ եւ սակաւաթիւ — մեր հնագոյն պատմական մատենագրութիւններէն ալ «աւելի հսկանալի լինենու... աշակերտների դիւրութեան եւ նիւթի հեշտ հրացման համար» (էջ 4): Ըստ այսմ, «Հայ հեղինակները ու այս վերջին տպագրութեամբ աւելի բարձրագոյն դասընթացքներու յարմարելու կը ձգտի: Այլ մաղթենք աղնի հրատարակչների այրի Մ. Վանցեանի գործոյն չորրորդ եւ աւելի տպագրութիւններ ալ եւ մանաւանդ պայծառ լըս «Հայ ինդինակները, որ հատորին, որ տպագրութեան պատրաստու կը յատարարուի:

p. 2.

Հանգուցեալ Գ. Վանցեանի “Հայ հեղինակների”,ու երրորդ տպագրութիւնս անշուշտառ հաւատաշեայ մըն է բարձրաբարող անոր մեծ գնահատման հասարակութենք։ 1905ին ընդունած իւր ծնունդն՝ այսօր Գ. տպագրութեան կարգանայ, “բարեփոխսած եւ հարստացրած”, ինչնին հաւաքի ձեռքօք Առաջն երկու տպագրութեանց մէջ հաւաքին նպատակն եղած էր պարզապես ծանսթացընել Հայ ուսանողութիւնն իւր ազգային թէ Արեւելքան եւ թէ Արեւմտեան նշանաւոր հեղինակներուն հետ, նախ անոնց կենսագրութիւնը համառօտի գծելով եւ ապա մթսն ու գաղափարը փոքր ի շատէ ցոլցընելով անոնց գրութիւններէն բաղուածոյ հատուածներով։ Գ. տպագրութեանս “բարեփոխսած եւ հարստացրած”, ըլլալու առաելութիւնը առաջնյան վրայ յայնմ է որ աւելի նպատակայարմար եղանակաւ ճոխացուած է հատուածներուն ստորեւ նիւթին վերտրերմամբ աշակերտ պատանեաց ուղղուելով հարցումներ հրահանգի համար մերթ համեմատել կը տրուի հեղինակի մը այս ինչ արձակ կամ ստանաւոր

Կ. Յ. ԲԱԼՄԱՆ ՃԵՂԱՆ : - Նոր դասագիրք Հայոց պատմութեան : Ա. տարի, բազմաթիւ պատկերներով ու քարտակներով : Ա. Փափակ, 1409:

“ Բանսասէրին, ուսումնասէր խմբագրապետին աշխատահիրութիւնն է այս դասագիրքը, որ, ինչպէս Հեղինակը կըսէ, նոր ոճով դասագրքերու զգալի պէտքը գոյնացնելու որոշուած է: Բովանդակութեան ասրածութիւնը՝ մասաղ մոքերու առողջութեան պատշաճնեցուած, միաժաման դասէրու եւ պատմածներու յօրինուածական բաժանումները կը կազմեն անոր զիմսուոր առաւելյութիւնները: Բովանդակութենէն գուրու ձգուած չեն, շատ խոհեմութեամբ, առասպելական մասերն ալ: Դասագիրքս իրը համատեսիլ պատկեր մնն է, ուր կարգաւ հանդիսի կ'անցնին քաղաքական, կրօնական եւ ուսումնական կետերն Հիմնական մասերն Աւասցման տեսակի տողի փոքր դեր չեն կատարեր նշանաւորագոյն անձանց եւ քաղաքաց պատկերները. նաեւ պարունակութեան համապատասխան քարտէն:

զրուածքը ուրիշ Տեղանակի մը նման գրուածքին հետ, մերթ յառաջ բերուած Հատուած երուն վայէն շարադրութեան նիւթեր կը մատակարարուի անոնց: Բաց աստի, թէպէս Հայ հեղինակները անունը կը կրէ, սակայն արդեամբք ըլլալու եր յարակից նա եւ Հայ թարգմանիչներո, նիշպէս նիւն իսկ աշխատափրոց գի-

Սակայն ատակաւին կը պահովի գրքին կատարելութեանը քանի մը հարկաւոր պայմանները և կեզուի բացարարութեան կերպը հեռու է այն պարզութենեն եւ կովկութենեն, որ կը պահանջուի տարրական դասընթացքի որոշուած գրքեն։ Ամբողջ գրքի ընթացքին մեջ չենք հանդիպուի եւ ոչ մեկ թօռականի, բայց գոնե գրւ-